

բուն պէս կոկ, ամուլը ու հաստատուն կըլլայ : Այ կաւը թրջելու համար շատ անդամ ջրի վրայէն կ'անցնին, ու իրենց կուրծքին փետուրները կը թրջեն, անանկով կաւը կը ջրոտեն . իսկ թէ որ ջուր չգտնեն, առաւօտեան ցողը կը գործածեն . վերջը իրենց կտուցովը կը շաղուեն, ու բուներնին կը շինեն :

Ի՞նենէն զարմանալին հնդկաստանի քանի մը թուշուներուն բոյներն են, որ վարպետութեամբ ծառի ձիւղերուն վրայէն վար կը կախեն, որպէս զի իրենց թշնամի կենդանիներուն ու միջատներուն ձեռքէն ազատ ըլլան :

Ի՞նդհանրապէս ամէն տեսակ թրուցուն մէյմէկ կերպով կը շինէ իրեն բոյնը : Ոմանք իրենց բոյնը տներուն վրայ կը դնեն, ոմանք ծառերու վրայ, ոմանք խոտերու տակ կը բնակին, կան ալ որ գետնի վրայ . բայց ամէնն ալ կը նային որ ապահով, ու ձագերը մեծցընելու և իրենց ցեղին բազմանալուն յարմար ըլլայ :

Ի՞սպէս ահա շատ զարմանալի բան է թունոց բնական ձարտարութիւնը որ իրենց բոյնը շինելու ատեն կը բանեցընեն : Այ բաներէս յայտնի կ'իմացուի թէ թուշուները պարզ մեքենայներ չեն կրնար ըսուիլ. վասն զի ձարտարութիւն, խելք, գործուներութիւն ու երկայնմտութիւն չմնար որ քանեցընեն իրենց բոյնը շինելու համար : Այ կէ յայտնի է որ ինչ որ կ'ընեն՝ միշտ վախճան մը կը դիտեն . իրենց բոյնը գոգաւոր կէս գունտի ձեռով շինած է, որպէս զի տաքութիւնը անոր մէջ ժողվուի . բունին դրսի դին կարծր նիւթերով պատած է որ հիման տեղ կը բռնէ, և քամիներէն ու միջատներէն կը պաշտպանէ . իսկ ներսը աւելի կակուղ նիւթերով պատած է, ինչպէս բրդով, փետուրով և ուրիշ այսպիսի բաներով, որպէս զի նոր ծնած ձագերը փափուկ ու տաք անկողին մը ունենան :

Այ ալ յայտնի է թէ թուշուները միտք ունին, որովհետեւ կը նային որ

բուներնին այնպիսի տեղ մը դնեն որ անձրեւ ու յափշտակիչ թուշուններէ պահպանուին : Ովըսեր է թուշունին թէ հաւկիթ պիտի ունենայ, անքոյնն ալ շատ մեծ պիտի ըլլայ՝ որպէս զի տաքութիւնը ցըրուի . խիստ պզտիկ ալ պիտի ըլլայ՝ որպէս զի ձագերը մէջը սղմին . ի՞նչպէս ձիշդ համեմատութեամբ կը շինէ բոյնը իր ձագերուն համար որ պիտի ծնանին : Ովըսեր է իրեն որ ժամանակը հասած պահի մատութեամբ կը շինէ բոյնը իր ձագերուն համար ծնանին : Ովըսեր է իրեն որ ժամանակը հասած պահի մատութեամբ կը շինէ բոյնը իր ձագերուն համար . ինչուան հիմա որչափ բան որ ըսինք այսպիսի ինսդիրները լուծելու համար, ամենեին մարդուս միտքը անոնց մով չամոզուիր, ու բընութեան գաղտնիքը չենք կրնար մեկ նել.լաւ մը հասկընալու համար պէտք էր որ կենդանեաց հոգւոյն վրայ աւելի տեղեկութիւն ունենայինք :

Այ յայտնի է թէ թունոց որ և իցէ յատկութիւնն ալ իրենցմէ չէ, հապառութիւն գերագոյն կարողութիւն մը կայ որ աս բաներս իրենց ընել կուտայ : Եւ որովհետեւ կենդանիք չեն կրնար ձանձնալ իրենց արարից, մենք որ բանական ստեղծուած ենք՝ Այ տուծոյ մեզի տուած միտքը բանեցընենք զինքը ձանձնալու, ու իր սուրբ անունը օրհնելու :

## ՏԵՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՍՏԻՄԱԿՈՒԹԻՒՆ

Դաստիմակութիւն  
նիւթերը ու դպրոցներ :

( ) Րէնքը ան ատեն օգտակար կ'ըլլայ՝ երթոր բարեսէր մարդիկ ջանան անիկայ պահել, և իրենց ջանքովը ան օրէնքներուն պակասութիւնները լեցընեն : Ի՞նդհակառակն օրէնքը զօրութիւն չունենար՝ երբոր մարդիկ անփոյթ ըլլան անոր պահպանութեա-

նը , և անզգամ մարդիկ յանցանք ընեն ու չպատժուին , կամ տէրերուն անհօգութենէն , և կամ անոնց խաբէական գութ մը ունենալէն՝ որ յանցաւորներուն պակասութիւնը դուրս չելլէ : Իրաւ է որ մեծ օգուտ կ'ըլլայ յանցաւորները խրատելով , յորդորելով , բարի օրինակով և ուրիշ ասոնց նման բաներով . բայց ամէն բանէն աւելի մարդս կը յորդորուի բարիք մը ընելու՝ երբոր գիտնայ թէ ըրածին համար պիտի վարձատրուի , և իրեն բարիքը պիտի հանջնան ուրիշները : Եւ ահա աս բանիս մեծ օգուտ են անընկերութիւնները՝ որոնց վախճանն է ծառայից բարոյականը շտկելու հիմա Վերմանիայի այլեւայլ քաղաքները հասաւատուած են այսպիսի ընկերութիւններ , ու շատ օգուտներ ալ ըրած են . այսպիսի ընկերութեան մը պայմանները ասոնք են :

Ա . Ինկերութե անդամները պարտական են գիտելու որ բարի վարքի վկայութիւնն որ կուտան մէկուն ծառայութելը համար՝ ամենամիշտ ըլլայ , ու ամենեին աս բանիս մէջ անհօգութիւն ու խարդախութիւն ընեն . վասն զի շատը կան որ ծառային իրը թէ բարիք ընելու մտքով՝ անոր անհաւատարմութեանը , գէշ բնութիններուն , անհնազանդութեանը և ծուլութելը վրայ խօսք չեն ըներ , հասպա անտարբեր խօսք մը կը գրեն՝ թէ իրեն վրայ երևելի գանդատ մը չունիմ : Իսով կը խաբուին նոր տէրերը , ու ծառայից չար սովորութիւններն ու ախտերը անոնց քով կը մնան : Ինոր համար շատ աղեկ բան կ'ըլլայ փոխանակ ընդհանութիւն մը տալու՝ ամէն մէկնիւթին վրայ զատ զատ վկայէին . այսինքն վկայութեան տետրակը գըլուի գլուխբաժնէին , ու անանկ կարգաւ գրէին դիմացը . զոր օրինակ կը բոնիք , Բարի վարք , Հնազանդութիւն , Հաւատարմութիւն , Աշխատասիրութիւն , և Յարմարութիւն : Աաքսոնիացւոց օրէնքը ասանկ կը պատուիրէ , և ամէնքն ալ պարտական են աս

բանս ընելու . ասկէ զատ , երբոր մէկը վկայութիւն մը տայ ծառայի մը վրայ , երաշխաւոր կը սեպուի նոր տիրոջը առջե անոր ըրած չարիքներուն :

Բ . Ինկերութիւնը մասնաւոր կերպով կը վարձատրէ ան ծառան՝ որ երկար ատեն մէկ տիրոջ մը քով կեցերէ՝ իրեն պատիւը պահէլով . զոր օրինակ ով որ 5 տարի նոյն տեղը ծառայութիւն ընէ ու վրան արատ մը շտեսնուի , հրապարակաւ գովեստ կը գրուի վրան , ու 15 Փիորին վարձ կ'առնէ . ով որ 10 տարի կենայ , կը կինը և այն :

Գ . Իւելի մեծ վարձատրութիւն , զոր օրինակ 100 Փիորին ալ կուտան ան ծառային , որ չէ թէ միայն երկար ատեն կեցեր է նոյն տանը մէջ , այլ նաև մասնաւոր կերպով մը մեծ անուն ունեցեր է իրեն բարի վարքին և ուրիշ կատարելութիւններուն համար . և աս պարգևաբաշխութիւնը հրապարակական հանդիսով կ'ըլլայ :

Դ . Այ ընկերութիւնը ինայութե գանձարան մ'ալ ունի՝ ծառայից ունեցած ստրկի գլուխները շահէցընելու համար . և աս բանս մեծ յորդորէ որ ծառայք ինայողութիւն սորվին :

Ե . Ուրիշ ընկերութիւն մ'ալ կայ որ ծառայից համար գպրոցներ կը բանայ , որպէս զի հոն կրթուին , ու ծառայութեան վիճակին հարկաւոր բաները սորվին : Այ գպրոցներուն մէջ կը սորվին կերակուր եփել բան գնել հաշիւ բռնել և այն . և ասոնք աղքատ տղոց համար են , որոնք նախնական գպրոցներէն ելլելէն վերջը հոս կը մտնեն :

Զ . Վեզի ծառաներու կամ տնպահներու համար ալ մասնաւոր գպրոց կայ , որոնց մէջ կը սորվին ոչ միայն պարզերկագործութիւն , հապանակ հոգ ունենալ իրենց ապրուստին վրայ , և թէ ուրիշներուն բանը ինչպէս պիտի մատակարարուին :

Այ տեսակ գպրոց մը կայ Պաւերայի Աուրիմպէրկ քաղաքը , ու իրեք դաս բաժնուած է . առաջինը գիւ-

ղական տնտեսութեան համար և երկրագործութեան արհեստը սորվելու. երկրորդը պարտիզանութեան . երրորդը գեղի ծառաներու կրթութեանը համար , որ տնտեսահամար ալի՛ ըսուին :

Այս տեսակօգտակարընկերութիւններն ու դպրոցները օրէ օր կըշատնան հիմա Դերմանիայի այլևայլքաղաքները . անոնց մէջ ալ երեւելի են Պատէն , Ամպուրկ ու Անհէյմքաղաքներունը :

#### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳԻՒՏԻՑ

Դ. Խներորդ դարէն ինչուան բասնը հէիրորդ դար :

ԵՐԲՈՐ Եւրոպացիք կ'աշխատէին տգիտութենէն ու անգործութենէն դուրս ելլելու , ան միջոցին գիտութիւններն ու արհեստները Աքաբացւոց մէջ առաջ կ'երթային : Աքաբացիք ծաղկեցրնելու հետ էին աւելի բնագանցութիւնը , բնաբանութիւնը , աստղաբաշխութիւնը , բժշկականութիւնը , և աս գիտութիւնները իրենց յաղթական զէնքերուն հետ մէկտեղ Ապանիա բերին : Խտալիան Աքաբացւոց դպրոցներուն մէջ վարժեցաւ , ու իր գիտութիւնները՝ ճարտարութեան , արհեստներու ու վաճառականութեն մէջ բանեցընելով , Եւրոպայի ազգերուն առջինն եղաւ . Խտալիային մէջ ալ Ա ենետիկ , Ճենովա , Փիզա , Լուքքա , Փլորենտիա քաղաքները Հռոմքաղաքէն ալ գերազանց եղան : Լայսերաց ատեն եղած գեղեցիկ ճամբանները , որ շատ ատենէ ՚ի վեր երեսի վրայ մնացեր էին , նորէն բացուեցան վաճառականութեան համար . վաճառքներով ամէն նաւահանգիստներ ու հրապարակներ լեցուեցան . առուտուրը շատցաւ , նոր նոր շէնքեր շինուեցան , ու ճարտարութեան ետեւէ եղող ժողովուրդները շուտ մը հարըստցան :

Ամենէն առջի տօնավաճառը բացուեցաւ Աքուիսկրանա՝ մեծին Լարոլոսի աթուանիստ քղեր : Աաքսոնիացիք անագ բերին հօն , Անդղիացիք կապար , Հրեայք գոհարներ ու պատուական ամաններ , Ալաւեանք հիւսիսային մետաղներ . Լոմպարտացիք , Ապանիացիք Աքրիկէն՝ Լցիպտուսէն՝ Ասորւոց երկրէն իրենց եկած վաճառքները , ու իրենց երկրին բերքերը , Դաղղիայի վաճառականները իրենց ձեռագործները : Ան տօնավաճառը զասանքի ու զուարձութեան պէս բան մը եղաւ , ու շատ սիրով և յօժարութք հօն կ'երթային մարդիկ , վասն զի գեռ ոչ տեսարաններ կային և ոչ քաղաքական հանդիսի համար մէկտեղ ժողովիլ : Աիայն մեծին Լարոլոսի պալատն էր որ ան ատեն զարդարուն ու յարգի էր , և անոր համար միայն Ծառուքանայի ու Աարսիլիայի կողմերէն վաճառականները Լուտանդնուազօլիս կ'երթային՝ մետաքսեղէն կերպասներ բերելու : Հռոմ , Հռաւեննա , Աիլան , Լիոն , Աքելլատ կամ Արլ , Ծառուր քաղաքներն ալ մետաքսեղէն ու բրդեղէն շատ ձեռագործներ ունէին : Խրկաթը սողողատ կը գարձնէին , ու ապակի կըշինէին . բայց բրդեղէնը գեռ շատ ծանօթչէր : Կրամները նոյն արժեքն ունէին ինչ որ Լոստանդիանոսի ատեն Հռոմայեցւոց տէրութեան մէջ . Աեծն Լարոլոս առաջինը եղաւ , որ սկսաւ բայց չկրցաւ հաստատել չափերու ու կշիռքներու միակերպութիւնը : Աւկուին անունով իմաստուն մարդը , որ մեծին Լարոլոսի խորհրդականն ու վարպետն էր , հին ձեռագիրներու ետևէ եղաւ կ'ըսեն , ու զանոնք օրինակել տալով բոլոր Եւրոպա հաղարներով ցրուեց . անկէ զատ շատ դպրոցներ ալ բացաւ , որնց մէջ ինքը անձամբ կը սորվեցընէր , ու կայսեր ընտանիքը կայսեր հետ մէկտեղ պալատի դպրոցին մէջ դաս առնողներէն էին . Աեծն Լարոլոս շատ սէր ունէր նաև եկեղեցական երաժշտութեան վրայ , ու